

ԳՐԱԿԱՆ

ԱՆՏԻՊ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

ՆԱՅԱՊԵՏ ՌՈՒՍԻՆԵԱՆԻ

ԼԱՄԱՆԴԻՆԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹԻՒՆՔ ԵՒ ՄՏԱՆՈՒԹԻՒՆՔ

ԵՐԿՈՒՆ ԽՕՍՔ

Տարիներ առաջ հին «Մասիսներու մէջ» (1892, թի. 3968, 3970 և 3971) հանդիպած էի Ռուսիննեանի կինսագրաւրեան՝ գրուած երուանդ Օսեանի կողմէ: Օսեան, խօսելով Ռուսիննեանի ձեռագիրներուն մասին, կը գրէր. «Երբ Ռուսիննեան մեռաւ՝ իր կինը, որ ա' ոչ մէկ քանոյ կապուած էր մեզի ենու, վերադարձաւ իր կայրենիքն ուր կ'ապրի մինչեւ եմսա Բարիգի մօտերը, գիւղի մը մէջ. մեկնելէն առաջ հօրարիս, Գրիգոր Օսեանի, յանձնած է Ռուսիննեանի բոլոր ձեռագիր աշխատութիւնները, որոնք խոշոր ծրար մը կը կազմեն» (Մասիս, 1892, թի. 3971, էջ 257): Ապա, նոյն էջին վրայ, քը ներով ձեռագիրներու նիւթերը, կ'աւելցնէ. «Ռուսիննեան բարգիանած է Լամարդինի Մասածութիւններէն բաւական բան, 28 կտոր, արձակ գրաքար լիզուավ. իր երիտասարդուրեան աշխատութիւնն որ ցոյց կու տայ նաև քէ՝ գրաքար գիտնալը արգելվ չէ ծայրայեղ աշխարհաքարեան մըլլալու։ Ապա՝ «Լամարդինի ներգաշնակութիւններէն եւս ունի գրաքար արձակ բարգիանաւթիւններ բաւական բուռվ։»

Տէք. Վահրամ Թորգոմնեան մօտ տաս տարի ետք, «Հանդէս Ամսօրեայ»ի 1902-ի և 1903-ի թիւներուն մէջ շատ բնդարձակ կինսագրական-ու սուսնասիրութիւն մը երատարակած է Ռուսիննեանի մասին, ուր, բուելէ ետք Օսեանի կողմէ յիշուած անտիպները եւ տալով բարգմանուած բանաստեղծութիւններէն մը բանի նմուշներ, կը հարցնէ. «Ռուսիննեանի տաղերն այս չեն սակայն. ունին նա դեռ շատ ուրիշ ուստանուրներ իմբնագիր և բարգմանութիւն, որոնք ո՞չ զիտ որո՞ւ ենք կը մնան ցայծմ։ Փափառենի է որ անոնք ալ լոյս սենան, եւ մենք ունենանք ամբողջապէս բանասունդ քծիկիս ուստանուրները» (Հանդէս Ամսօրեայ, 1903, թի. 12, էջ 368):

Միայն հասուկուրներ տպուած են ցարդ Նախապետ Ռուսիննեանի բարգմանութիւններէն. միստ կողմէ, տակալիք վստահ չեմ քէ ան իմբնագիր ժերբուածներ ունեցած ըլլայ, որպէս ենու տպուածները միայն բարգմանութիւններ են: Արքիար Արքիարեան, Ռուսիննեանի նուիրած իր մէկ գրութեան մէջ կը մէշրեք: «Փառաստենչ Անուրջ ժերբուածէն ուում մը՝ իրեւ իմբնագիր ժերբուած, մինչ խնդրայ առարկայ գրութիւնը կը պատկանի Ժողովականու-

բեան, Գահիրէ, տպ. Յուսարեր, 1944, էջ 47): Ռուսինամի քարգմանածոյ ժերթուածները երեցած են Պոլսայ Մեղուուի, Երկրագունատի, իր երկու Ժարեցոյներուն (1855 և 1872), Մասիսի, Վենետիկի Գեղուենիի և ևար Նրգարան կամ Քնար Հայաստանիքի մէջ (տպ. Գավաֆեան, Պոլիս, 1874): Տէք. Թորգումեան իր ուսումնասիրութեան աւարտին (Հանդէս Ամսօրեայ, 1903, թիւ 12, էջ 365-367) այդ ժերթուածները ի մի քերած է: Հետազային, զանազան տարբեցոյներու և պարբեռական հրատարակութիւններու մէջ լոյս տեսած են ժերթուածներէն շատեր, որոնցմէ տակայն միայն «Կիլիկիա»ն (որ ինքնազիր ժերթուածի մը չափ եարագատ է՞ ցարդ պահած է իր ծողովրդականութիւնը):

Մօտ երկու տարի առաջ նրաւագէմ տուած իր մէկ կարճ այցելութեան ընթացքին, Ամերիկաբնակ ծանօթ բանակը Պարս Յ. Քիւրտեան խօսակցութեան մը ընթացքին յիշեց որ Ռուսինամի ձեռագրով եւ անտիպ քարգմանութիւնները պարտանակող տևսրակմբ զնած էր Պոլսայ մէջ տարիներ առաջ, որոնք կը պահէր իր եռվ: Խնդրանիքիս վրայ եւ իր սույն ժամանակին զոհելով՝ յարգելի բանասէրը հանեցաւ վերջերս դրկել «Ներդաշնակութիւնն»ի առաջին ժերթուածներու քարգմանաւթեան մեքնազրուած արտազրութիւնը, զոր կը սկսինք հրատարակութեան տալ ներկայ քիւռվ:

Պարս Քիւրտեան մեքնազրուած ընդօրինակութեան կցած է հետեւեալ ծանօթութիւնները.

«Համառդին. Ներդաշնակութիւնք եւ Մտածութիւնք

Թրգմ.

Ն. Ռուսինեան

Բնագիր

Ժամանեակ մը եւ աւելի տարի առաջ կ. Պոլիս խել մը հին թուղթեր եւ տետրակներ գնեցի, որոնց մէջ հաճելի անակնակալը ունեցայ գտնելու վերի խորագրով տետրակը, անդին թուղթի վրայ, շեղազիր սեւ մելանով, սպիռ տակ թուղթ, քիչ մը շարչարուած, կարուած թղթակաղմ, 132 էջերէ բաղկացած, 18×22 սմուղիւնիթր ժամանով:

Կողքերը հասարակ թուղթ են, նման գրուած թուղթին: Առաջին թուղթին վրայ կայ փոքր կապոյտ շրջադիեռվ քառակուսի պիտակ մը, որուն մէջ 221 թիւը նշանակուած է, ինչպէս նաեւ աստանաւոր պիտակին վերեւ զարձեալ մասիսով 221, իսկ այս թիւին առջեւ 1000, որ հաւանաբար տետրակին համար նշանակուած գինն է, այսինքն 1000 թղթական լիրա:

Երկրորդ կամ ներքին կողքին վրայ, այսինքն էջ 1 ներկայ թուահամարով, կայ՝

Համառդին

Հատոր 1

Ներդաշնակութիւնք

էջ 3, դարձեալ նոյն գրչէն՝

Ներդաշնակութիւնք

Բանաստեղծականք եւ Եկեղեցականք^(*)

Երգեալք

յԱՓոնս տը Լամառդինայ որ ի գաղիական ակագեմեայ

(*) Այս բառը բնուած է մելոմակ եւ փոխարէն աւելցուած՝ Կրօնոսկանք: Յ. Ք.:

Եւ ի Հայ (**) թարգմանեալ Պաղվանդեան Ռուսինեան (***)

Դիրք՝ Առաջին

եջ 4-ով (բուն էջ մէկ գրչութեան) կը սկսի առաջին քերթուածը «Ներդաշնակութիւնք» և առաջումն վերնագրով» :

* * *

Թնջակս Օրուանք Գլխան կու տայ, Նահասգեր Թուսինեան Հաւմառինի այս թարգմանութիւնները ապահովարար կատարած է երիտասարդ դուքեան, թերեւս Փարիզէն Պոլիտ վերադարձէն անմիջապէս յետոյ, 1851-ի ամառէն սկսալ: Էնգուն զրաբարն է, տարօրիթակ երւոյք մը այն անձին պարագային՝ որ կարճ ժամանակ մը վերջ իր «Շնորհավասութիւն» գրքոյին արեւմտահայ արդի աշխարհարդի զարգացման ուղին պիտի հարբէր, նորարարութեան կիրքի մուսեցող պարկաւով մը հայերէն լեզուի ժերականական եւ աւգագըրական հիմնական կանաները ունի տակ առնելու ասունան: «Ներդաշնակութիւնք» ի լեզուն ո՛չ մէկ ձեւով ենթադրել կու տայ Հիւկոյի «Ծիր Պատահ» թարգմանութեան (1873) աշխարհարդը, որը Գրիգոր Օտեան «Խժապար» կը կոչէ:

Նորարարութեան այս մերում Ռուսինեան իր թարեկամներուն ենու ըստացած էր Փարիզի մէջ, ուր գացած էր 1840-ին թշշկութիւն արվելու, Պոլսայ մեծահարուստ Քանի մը ընտանիքներու նիւթական աջակցութեամբ: Մընած էր Կեարիլոյ էֆէրէ գիւղը 1819-ին Խօրը անունն էր Պաղվանդ, որմէնաւ իր մականունը՝ Պաղվանդեան, որ կերեւի իր ձեռագիր սենորակի երրարդ էջին վրայ: Պաղվանդեանէն ետք գործածած է Ռուսինեան մականունը, եւ գրչի սխալագրութեամբ մը երբ այս վերջին տառերը փոխուած են Ռուսինեան գրուած, զայն պահած է մինչեւ վերջ:

Փարիզի մէջ թշշկութեան դասախոսութիւններուն չափ ունկնդրած է թնկերաբանական նիւթերու վրայ նաև անուշները եւ մասնակցած՝ 1848-ի յեղացրջումբ: Ամեսնացած է Ալգասունիի մը ենու եւ թշշկական վկայութան ըստանակէ ետք 1851-ին վերադարձ Պոլիս, ուր վայելած է Ցակոր Պաղեանի եւ եղրօր: Նիկոլոս Պաղեանի անվերապահ մէրն ու յարգանէր: Կարճ ժամանակ վերջ անդամակցած է Ալգային Ռաւանմական Խորհուրդին եւ այդ օրէն ալ կը սկսի իր համբային գործաւելութիւնը՝ որ պիտի տեւէր անձնութիչագրար ժառարդ դար մը գրեթէ: Ինը է Ալգային Սահմանադրութեան եւ ներքին կանոնագրի խմբագրութիւնը, գրուած՝ շատ մաքուր հայերէնով մը: Յստակ ոնի եւ մաքուր լեզուի գեղեցիկ նմաշներ են Ազգային Երեսփախանական ժողովին առջեւ զանազան առիթներով իր արտասանած նառերը, որոնք գրուած կը մնան Ազգային Ժողովի Աստեղագրութիւններու տպուած հատորներուն մէջ:

Կատարած է Քանի մը գիրքերու թարգմանութիւններ. կմէ Մարքէնի «Մարց Դաստիարակութիւնը» եւ Հիւկոյի «Ծիր Պատահ»: Մահէն ժիշ առաջ պատրաստած է «Դասագիրք Փիլիսոփայութեան» մը, Փրամներէն լեզուով, գործածուելու համար Պոլսոյ թշշկական Վարժարամի մէջ, ուր Փիլիսոփայութիւն կը դասախոսէր:

Կը մեռնի 1876 Նոյեմբեր 29-ին:

(**) Զնջուած եւ փոխարէն անցուած՝ զորս: Յ. Ք.:

(***) Վերջին երկու բառերը չինչուած և փոխարէն անցուած՝ Թուսինեան: Յ. Ք.:

* * *

Լամարտինի «Ներդաշնակութիւնք» (Lamartine, *Harmonies Poétiques et Religieuses*) քարգմանուած է Խորէն Արքեպոս. Նար-Պէյի կողմէ եւս, չափածոյ եւ գրաբար, տպուած է Փարիզ, տպարան Արամեան, 1859-ին, եւ կը կրէ հետեւեալ խորագիրը. «Խաշնակք Լամարտինեայ. քարգմանեաց ի չափս հայկական Խորէն Վ. Գալֆայեան, Տեսուչ Հայկագեան Վարժարամին: Փարիզ, Տպագրութիւն Արամեան, 1859»:

Խնչպէս Պրե. Յ. Քիւրտեան իր ճամակմերէն մէջ կը յիշէ, իր զեած տետրին մէջ կը գտնուին նաև Լամարտինի «Մտածութիւնք», որոնք եւս, յարգելի բանակրին արտօնութեամբ հետզհետէ պիտի հրատարակուին «Սինա»ի մէջ :

Ա. Գ.

Կ Ո Զ Ո Ւ Մ Ն

Դու որ ետուր զձայն քո հաւուն աշալըջոցն առ երգել յերակինս զերգ նորածին տունքեան, եւ զոգի քո լորիկը քաջահնչող՝ վնջուած եւ վրան աւելցուած՝ ըգիլկորդ քաջաշոնչ՝) թռչնոյն որ հեծէ ի սէր ընդ երեկոյ:

Դու որ ասեա ցանտաւու, պատասխանի՛ տուք զեփիւռին. ցվտակս՝ մըմնջեցէք ի քաղցը կարկաչ ներդաշնակաւոր. ցեղեղը՝ մանչեցէք՝ ցմիւք՝ հառաչեաց. յԱվկիանու՛ մռնչեաց մեռանելով յափունս քո:

Եւ ինձ, Տէ՛ր, առ երգել զքո հրաշալիո ետուր ինձ ի հոգիս զերկլորդ ինչ ձայն անարատագոյն քան զոր բարբառի ի լսելիո ժեր, եւ հզորագոյն քոն զնողմա, զալիս եւ զանտառու:

Երկինք Շնորհ անուանեն զայն, և մարզիկ՝ Ոգի. այս չունչ իմն է տկարաց իսրայէլեան քահանայիցն, եւ արձագանդ յիմումըս սրտի որ վձարէ ի դայլայլիկս զբոմբին աշխարհիս մահկանցուի:

Այլ այս յաւէտ անուն քո է, ո՞վ արքայ բնութեան, որ հընձնեցոց զայն յիս զայս նուագ եթերեան, եւ մինչ կարդամ ինձ յօդնութիւն զայր անուն, սիրտ իմ մշտամոռնչ հընչէ ըստ մեհենին ուր երգեն անվախճան:

Իրրու զմեհեան լի օրհնութեամբ եւ ազօթիսք, ուր ձայն յարձագանաց յարձագանս հոլովի ի տաճարու. եւ զի՞, Տէ՛ր, այս պղինձ եւ այս մարմարիոն եւ այս քարինք լսու ե՞ս արդիօք հընծեսցին քան զսիրտ մահացուաց:

Ո՞չ, Ա(ստուա)ծ իմ, ո՞չ, Ա(ստուա)ծ իմ, գոհութիւն ըղսուրը վիճակին. չէ իմ բնաւ լուեալ ելանել առ քեզ երգոց յաւէտ աղդողագունից եւ բարբառոց յաւէտ եթերայնոց քան զայս անձայն ներդաշնակութիւնք որ յառնեն ի յիս:

Այլ բան պակասի առ այս յափշտակութիւն կիզանուտ, ի պարունակել զայս հուր ամենայն բառք են սառուցիկք. եւ դրանից զի՞ փոյթ է, Տէ՛ր, իմ այս քնարի. լսեմ զայն, բաւ է այն, դռն պատասխանես, շատ է այս:

Նուիրականդ պարզեւ Աստուծոյն որ զիս բորբոքէ, կիթառող, որ զողանի հարկանես զիմ մաստունս, լե՛ր դու ինձ միշտ դոչիւն հոգւոյս, եւ առ Ա(ստուա)ծ եւեթ տարջի՛ր զձայն իմ. արսափեցայ ի սիրոյ եւ յերկիւլէ, մինչ ի հպիլ ի թել քո սուրբ՝ խորհուրդ նորին մարդասիրեաց ընտրել զիս. զիս՝ որ առ նմին չեմ եւս իսկ փոչի, զիս՝ որոյ հոգի ողջոյն չէր մինչ ի յայն ժամ այլ լուս թիւն եւ ցանկութիւն:

Աւա՛զ, ամաշեմ այսի տակաւին, եւ ապերախտ գերագունին ի չնորհաց նորին, ո՞ք քնարդ հրեշտակաց իսկ պաշտելի, (անար չնջուած) զձայնիւք քովք զառանուվք հայհոյէի անարգեալ. եւ արարի զոր մնայրն առնել անօրինին մինչ պղծէին ձեռք նորին զաստուածային անօթմն ի վերայ սեղանոյն կենաց, եւ մինչ պատկանի պատարագին ի վարդս խնճոյից:

Այլ երդնում յայս ամօթ, որով շառաղնի ճակատ իմ ամօ-

թապարտ, եւ յայս երգ որ ելանէ յերկինն (որ ջնջուած) ուստի իշխալն է, երդնում յայս անուն վեհագոյն որ փակէ եւ բանայ զանդունդս. յակն՝ որ ընթեռնու ի խորս սրտից. յայս հուր սրբազն որ զիս տոչորէ, եւ յայս բուռն յափշտակութիւն կրից որ բանայ գքո թելս յարտասուս:

Կորեա ինձ յիշառակ անմահ քոց նուռագաց, եւ ոչ եւս երդեսցուք ինչ. այլ զփառա անվախճան միայնոյ արժանաւորի, միայնոյ սրբոյ, միայնոյ մեծի եւ միայնոյ բարւոյ, չիցեն ինչ եւս տուրք իմ այլ մոլեգնութիւն յա խտենական հոգի իմ՝ օրհնութիւն, եւ սիրտ իմ՝ քնար. եւ հուսկ ամենայն շունչ զոր տամ կամ առնում՝ ներդաշնակ ինչ յանուն քո:

Արի՛, ո՞վ ձայն հոգւոյս, ընդ այդու եւ ընդ գիշերի, սլացի՛ իբրու զրոց, տարածեա՛ց իբրեւ զաղաղակ, ծփեա՛ց ի վերայ թեւոց ամպոց, խառնեա՛ց ի հողմս, ի մրրիկս, յորոտումն եւ ի շառաչիւն. մարդ ի զուր փակէ զարտեւանուն իւր, եւ անսպառ երգ աղօթից գոցէ յամենայնի զարձագանգ:

Մի՛ երկնչիր, զի աղաղակ այս ամենայն լուսաւորաց միանգամայն, այս հազար ձայնք բնութեան հեղձուստեն զանդօր ըդայն քո, զի այն ինչ հառապչեսցեն երկինք պարք մոլորակաց, եւ հնչեսցեն եօթինակի երկինք յաղաղակս ծփետլս ի պատիւ նորին, իսնարհ արձագանգ զոր յարուցանէ հոգի (տանի ջնջուած) մեռանել տանի, և լսելիս նորին զդոյզն ինչ ձայն որ ասէ, Տէ՛ր (1):

Արի՛ ի լուսութիւն ի ժամուն յորում (նրազ ջնջուած) կանթեզ գիշերաց ծփայ ի ստուեր երեկոյին եւ մինչ չիջուցանի քահանայ զրուրանոցն. համրածի՛ ի յափուն ծովուց, ընդ այս խորին միայնութիւն, յորում Ա(սառուա)ծ զայ հաւատոց ի յայտնութիւն. երգեա՛ ի տիրական ժամս իմ, չիք ընդ քեզ բնաւ աղջամուզջ, ո՞վ սէր, եւ ոչ բնաւ առանձնութիւն:

Զեմ եւս այլ ինչ այլ խորհուրդ, եւ տիեզեր յիմումս սրտի է մեռեալ եւ ներքոյ ցուրա աճինոյս ոչ զոք զտի բաց ի Տեառնէ. ի լուսաւորելն զշաւիզս իմ կամ ի մթագնելն, սիրտ իմ տանի զայն որով է լի, թէ՛ ի հեծութեան եւ թէ՛ յուրախուութեան. որպէս զալիս որ հորովէ զպատէեր ինչ, եւ զյետին ամպ զիշերաց, որ բերէ դայգ ի ծոց իւր:

Զի՛ քաղցրազոյն արդեօք, յառաջ քան զինդիր երգոց իւրոց տեսանել զիւրոց խորհրդոցն յառնել յանկարծ իբրու զիսունկ ներդաշնակութեամբ չափուց երկնայնոց. եւ տեսանել զերկիւղալից գովութիւնս իւր հնչեալ ի ձայն եթերական իբր զքնարին հըրեւակաց, եւ ի վերայ թեւոց իւրոց մինչ ի դրունս յաւիտենից ելեալ ի թոփչու ներդաշնակաւրոս:

Սակայն, օր մի, ո՞քնար իմ, չիջուսցէ օր մի զայն քո եւ յաւեսցիս ի վերայ մոլեգնութեանն յոր սրբեալ զմայլէիր ընդ ի-

(1) Ազահավարը Խուսմենան առիք եւ, պատեհութիւն չէ աւելցած վերջական սրբազրակեալ ներարկելու այս հասուածը, որ, Գրամսերէն քմացիրին ենու բաղաւտելով, պէսէ է կարդալ պյասկէ. Շտանի իսնարհ արձագանգ զոր յարուցանէ հոգի մեռանել առ լսելս նորին, զդոյզն ինչ ձայն որ ասէ՝ Տէ՛ր:

մոյս մաստամբք, ապականեսցեն ամք զայս բիւրեղ յորում բնաւ-թիւն նկարագրէ քեզ զհրաշալիս Արբոյն Արբոց, եւ ժամանակին՝ որ զմերձեցեալն իւր թառամեցուցանէ, յափշտակեսցէ զձայնսն ի բևրանոյութ եւ դպատկերսն ի ձեռացու:

Ո՞չ եւս պատափանեսցես հոգի իմ, ո՞չ եւս յանուշածայն ծփունս սիրարկում. այլ իդ վասեալ ի յետ կեցցէ ցօրն վերջին շօրինակ բլրոցն ցամաքելոց, զորոյ ժամանակին յափշտակեաց ըդ-ծածանումն ստուերաց եւ արձագանաց, այլ նոքտ պահեն ի կուշ-տըս իւրեանց յանդալարիս զմբրդչուն ինչ ալիս որոց ծփանաց տան երկինք սնունդ:

Ո՞հ, մինչ յիշատակ իմ դիւրեղծական նմանեալ սափորոյ որ (գրկելոյ Ծնջուած) զուրկ ի ջրոյ կորուսցէ զայս երդ փառաց կոր Ա.(ստուա)ծ քո տայ քեզ այսօր, ոգի՛ իմ, մի՛ ամօթապարտ ընդ քոյդ լիջիր ներդաշնակս. եւ զու քնարդ հաւատարիմ, մինչ լար քո շունիցի զձայն աւելի քան զմի, երգեաւ տակաւին (պաշ Ծնջուած) զԱ.(ստուա)ծն պաշտեցեալ ի մանկութենէս, զի երդ (ինչ Ծնջուած) է անուն նորին:

Ե Ր Գ Գ Ի Շ Ե Ր Ի Ն

Տիւ շիջանի ի վերայ բլրոց քոց, ո՞ւր քայլք իմ կթուցեալ թալկանան. ե՞րբ կարասնիք աչք իմ, ե՞րբ արդեօք, աղէ՛, զերկնայինն ողջունել զպայժառութիւն տունչեան անշի-չանելոյ:

Այս հայեցուածք այլայելիք տունջեան բացեա՞լ են արդեօք վասն աղջամդջին. ի ճառագայթից, ո՞ գիշեր, ընդէ՞ր անցանեն փոփոխակի ի տխուր ստուերս քո:

Հոգի իմ չէ տակաւին խոնջ ի հիանալոյ ընդ գործոյ Տեառն. բոյակիդեալ տարփանք ծոցոյս ի սէր նորին վառելոյ չունէին ըս-պառեալ զսիրտ իմ:

Ա.(ստուա)ծ տունչեան, Ա.(ստուա)ծ գիշերաց, Ա.(ստուա)ծ համայն ժամուց. թո՛ղ ինձ սրանալ ի վերայ հրոյ արեգական, այս ամպ կարմրափայլ յո՞ գնաց ընդ արեւմուստ. գնայ առագաստել զսեամ քոց սուրբ բնակութեանց ուրածօր ական ո՞չ գիշեր զայ ի ծանօթս եւ ո՞չ նինջ, այլ գեղեցիկ են ականն յուսոյ արտօրայք հաստատութեանն ի գիշերէն հովանաւորեալք. Ա.(ստուա)ծ իմ, գտանէ ակն իմ յայս ամայիս զհրաշալիս ճարտարութեան եւ երթայ զհես նոցին:

Այլ այս հրափայլ դասք երգեցողաց որոց առաջնորդ է մա-տըն քո միայն, այս կապուտափայլ ովկեանք ուր հոյլք նոցին սը-րանան, այս ջահք լուցեալք ի տեղիս տեղիս, այս լուսաւոր որ ե-րեւի եւ այն որ տայ իսոյս. իմանամ Տէր, ամենայն երգէ եւ բո-լորն է ինձ ի հրամանք թէ ընկղմեալ են անդունդք ի քում մեծա-վայելչութեան, թէ կենդանի են երկինք, եւ թէ նախախնամու-թիւն քո լու զօրութեամբ զամենայն զոր ած ի գոյու-թիւն: Այս ալիք (կապուտափայլ Ծնջուած) ոսկեփայլ, կապու-

տափայլ եւ ըուսափայլ, այս ամպամած լերինք զոր ակն ոչ թուէ, ո՞վ Ա(ստուա)ծ իմ, փոշի՝ որ յառնէ ի ներքոյ քայլեց քոյ:

Գիշե՛րք, պարզեցէք ի լոռութեան դէջս մատենին երկնից, ո՞վ աստեղք, իշեք ծանրաշարժ ի մեծահանդէս ժամուս ի շաւիղս ձեր ներդաշնակաւորս, ո՞վ դմք հիւսիսոյ, ծալիցէք զթեւող, երկի՛ր, զիշիր զարձագանս քո, և դո՛ւ, ո՞ծով, (տարածէ նիջուած) սիրեալ զալիս քո ընդ ափունս, եւ ծածանեալ զպատկեր Աստուածոյ որ ես քեզ զքո ալիս:

Գիտէ՞ք զանուն նորին. բնութիւն ի զուր միաւորէ զհարիւ ը ձայնսն, աստղ առ աստղ մըմնջէ՛, ո՞վ է Ա(ստուա)ծ որ կարգեաց մեղ օրէնս, ալիք ալեաց մատչին ի հարց՝ ո՞վ է այն որ սանձահարէ դմեղ, կայծակն ասէ ցհիւսիւմ՝ դիտե՞ս արդեօք զի՞նչ անուն է Աստուածոյդ, այլ լուսաւորք, երկիր և մարդ չեն բաւական ի յանդ բերել զանուն նորին:

Զի՞ անձուկք են հոգւոյս, Տէ՛ր, տաճարք քո.

Անկերո՛ւք, պատուարք անդորք, անկերո՛ւք.

Զոր յինչն զողանայք զերկին տեսանել ինձ թոյլ տուք (2).

Ճարտարապե՞տ երկնային, բոցանիթ են զմբեթք քո.

Զի՞ անձուկք են հոգւոյս, Տէ՛ր, տաճարք քո.

Անկերո՛ւք, պատուարք անդորք, անկերո՛ւք:

Ահաւասիկ տաճարք քեզ ի բնակութիւն, եւ ընդ կամարաւ հաստատութեանն բորբոքես զայս հուր արագ՝ յաւե(ր)ժական նոցին շարժմամբ. եւ այս ամենայն սանկունք քո բանիդ, տատանեալք ի վերայ կրկին իւրեանց բեւեռաց՝ լրուցն ի ծոց պայծառութեանց քոց, եւ ի յերկնից ուր խամբանայ հուր նոցին, ցայտեն ի վերայ հողագնոտոյ զհուր ի քին իսկ փոխ առեալ:

Ովկիանոս խաղայ ոտիւք արքային իւրոյ. հիւսիս թօթափէ զթեւան ի սարսափմանէ. կայծակն զքեզ զովէ եւ վասն քո մարտնչեւ. փայլակ եւ մըրիկ պասակեն դգլուխ քո երրիւք նշողինք, արշալոյս զքեւ հիւսայ, տիւ զքեզ չնչէ, գիշեր առ քեզ հառաչէ եւ երկիր մեռանիք ի սէր յանուն քո:

Եւ ես ի գովել զքեզ, Ա(ստուա)ծ արեգականց, ո՞վ եմ ես, իւրէ ի յանրաւութեան, բուք ի յաւիտեանս, ստուեր որ անցանէ եւ որ չեղեւ երբէք. (լուիցի՞ն նիջուած) անսայցէ՞ս ինձ արդեօք մոանց սքանչեկաց, ո՞ւ սքանչելին է բարութիւն քո:

Ոչինչ եմ, Տէ՛ր, այլ ծարաւ քո սպառէ զիս. ոչինչ է մարդ, Ա(ստուա)ծ իմ, այն ոչինչ զքեզ պաշտէ եւ համբառանայ յիւր բում սիրոյ. ո՞չ կարես արհամարհել զմիջատ որ դնէ քեզ պատիւդ:

(2) Պր. Յ. Գիւրտնամ ծամօրութեամբ մց կ'ըսէ. «Եյս տողք զբաւծ է. Թոյլ սուք թեծ տեսանել զերկին զոր յինչն զողանագ։ Սակայն բաւերու վրայ նշանակուած են 1, 2, 3, 4 եւայթ քիւերը, անտարակայս տողք նայն բաներով վերտուին շարադրելու համար։ Մենք բար շարադրութեամ արտազբեցինք։ Սակայն նոր արտազբութեամ մէշ ի իմբատի նոր Բուրիմ մք յառաջացած է. եւ քերեւս աւելի նպասակայարամբ պիտի ըլլար տողք կարդայ. «Զերկին զոր յինչն դոզանայք՝ տեսանել ինձ թոյլ տուք։»

Աւ Գ.

եւ վանել զձայն՝ որ զքեզ կարդայ յօդնութիւն, եւ ընդ բնակութիւն քո երկնային՝ ի ցնդիւ ստուերաց համբառնայ ընդ այգուն, եւ հեծէ եւ ընդ երեկոյին, եւ վերստին գայ ի ծնունդ ընդ տունջ-եան:

Այս, յայտ կապուտակ արտօրայս յողովեալս ի լուսափայ-լութիւն քո, յոր որոտումնդ սպառնայ, յոր հսկես յիմ վերայ, (այլ ջնջուած) այս շեշտք ձայնից եւ այս հառաջանք վատեալք ի հաւատ գնան լուսաւորաց ի լուսաւորս խնդրել զԱ(ստուա)ծ՝ որ տայ ինձ պատասիանի եւ յարձագանաց յարձագանս՝ որպէս ըդ-ձայնս ի վերայ ալեաց, հոլովեալ յաշխարհէ յաշխարհ հնչել մինչ առ քեզ:

Ե Բ Գ Ա Ռ Ա Կ Օ Տ Ի Ն

Կաղէ՞ր ալիք ոստնու ք յափունս փրփրագէղ՝ ոչինչ հոդմն էերձեալ ունի ձեզ զակոս, եւ հի՞մ արգեօք թօթափէք զձեր փրբ-փուր ծխաշունչ ի փոթորիկ թեթեւ:

Անսա՛ռք, ընդէ՞ր ծածանէք զճակասս ձեր սրբեալս ի յայգուէ եւ յառաջ քան զժամն աղաղակին հարկունիք զդողունի, ընդէ՞ր ցողէք յոստոց ձերոց անձրեւաբար զլոիկ լալիս որովք ե-թաց զձեզ գիշեր:

Եւ գուք ծաղկունք, ընդէ՞ր յարուցանէք զբարելի կոկոնս ձեր իբրեւ զճակասս խոնարհեալ զոր ի վեր ամբառնայ սէր եւ հիմ- (բուրել) շնչել (խնկել) ի խոնաւուս ստուերին զերեխայրիս բուրմանց անուշից զորս շնչէ տիւ:

Ահ, արգելէք զայն տակաւին, և պահեցէք ծաղիկք պաշտե-լիք վասն շնչոյ ուշալըջոցն ի զարդ սրբոյ վայրին. երկին ի ցող դքեզ ողողէ եւ ակն առաւօտու զքեզ բեղմնաւորէ, եւ գու ես խոնկ աշխարհի ելեալ առ Ա(ստուա)ծ:

Վասն է՞ր զարթնուք հիւսիս եւ զեփիւռ, գուք որք փոթոր-կացն թողուիք ծփալ իշխանութեան, և զորոց զցասումն հանդար-տէր ստուեր գիշերաց ի վերայ ալեաց մոնչողաց և ի վերայ խո-տոյ հառաջողի:

Որք ի տերեւազարդ հովանիս մթազնեալս առնուք զհան-դիստ, ո՞ զձեզ ած ի յարթնութիւն ի գալարագեղ բոյնս ձեր, թոչունք ալեաց կամ անտառաց, հիւրք ակոսաց կամ տանեաց, ընդէ՞ր խառնէք զձայնս ձեր յայս հնչիւն խառն եւ լայնատարր, որ մեռնի եւ գայ ի ծնունդ միանգամայն (որպէս նման ջնջուած) ըստ հեծութեանն բնութեան:

Զայն թափուցիկ ի կապուտակ (այլ ջնջուած) հաստատու-թեանն, ձայն թափառիկ (թոռուցիկ ջնջուած) ի վերայ ալեաց փրփրալից, եւ ձայն օդապարիկ ի վերայ թեւոց հողմոյ, երգե-ցիկք օդայինք զարթուցեալք եւեթ ի բնաստուր ազդմանէն, զր-ւարթ ներդաշնակութիւնք, հեշտ մրմունջ, բողոք, նուագ, մն-ջին խանդակաթ, զի՞ գուք երգէք մինչ բոլորն են ի քուն. միթէ գիշեր ունի՞ ունկն արժանի երգոցու ցանկալեաց:

Սպասեցէք զի ստուեր մեռցի, ո՛ թռչունք, մի երգեսջիքայլ
ի ժամուն յար նորածին արշալոյս չօշափէ հարեւանցի զմիւնա
ձեռաւոր լերին. յերգա բնութեան, ո Տէր, ամենայն արարած
կաղմէ ի չափ ի ժամուն մի ձայն երկնային ներդաշնակութեան.
օթականք՝ ձայնք եթերեան եւ ամբիծ, առաջին լիջիք դուք ի մր-
մունջն զօրս ընդունի Ա(ստուա)՝ յառաւօտէն:

Եւ զիս յոյր վերայ հեղու գիշեր երկնային ինչ դիկտաման,
եւ որ ընդ ծանրութեամբ աւուրց խոնարհեցուցանեմ ղճակառ
ընկճառ հարուածեալ, ո՞ր ազգումն երջանկութեան բերէ զիս
յարթմնիս. հոգի իմ, ընդէ՞ր բերկըցուցանես զիս:

Քանզի երկին բանի ընդ մէջ իբրև զարդեան, այն ինչ
ծածկեալ են հայեցուածք ի գիշերային շուրուց, եւ ի ծիրանափայլ
շաւիդ բացեալս ի քայլ տունջեան, լերինք, ալիք, անապատք
կանխազգացք եղեն լուսոյն, բոցեղէն առանցք նորին առ եզերք
ասպարիզին դառնայ եւ պեղէ զարդիս իսկ զպայժառափայլ հետո
իւր ի վերայ թափառիկ եզերդից ծովուց:

Ամենայն էսկ գոչէ, այս այն է, այս տիւն է, այս այն է,
այս կեանքն է, այս այն է, այս սէրն է. երկինք գալարի ի ըստ-
ւեր գողարիկ իբրեւ զառազաստ, եւ (հալովեալ ջնջուած) թեթե-
ւիկ ամպոյն հոլովեալ զտեսիլ նորին ելանէ ծփայ եւ լուղի յիւր
մըրիկ, ամպ մըրկածին հերձնու եւ պեղէ զիրփրալից նորին ծի-
րանի յակոս լուսափայլ եւ յառաջէ կոխեալ ընդ ոտիւք. զայն
խառնակութիւն զնոլովիչն ալեաց իւրոց թափառելոց. միջոց
կայծակէ, բոց ընէ աղրերաբար ընդ սրբանուէր ոտիւքն, եւ եր-
կիր գեն մթապատ գարձուցանէ նմին ի ստուերին զկողի իւր այ-
լոյլեալս, ստուեր է քաղցրացեալ, ալիք պայծառացեալ, եւ գու-
նաւորելոյ լերանցն գագաթն գեղնացեալ յոսկեգոյն ճառագայ-
թից բոլորն ընդունի զանձրեւ, ամենայն կեայ, համայն գոչէ,
այս այն է, այս տիւն է, այս այն է, այս կեանքն է, այս այն է,
այս սէրն է:

Ա(ստուա)ծ, հայեաց յօպս, արծիւ, չուարեալ սրանայ ի
յանդունդս բոցավասու երկնից, եւ ի ներքոյ ալեաց հրոյ զոր բաղ-
իւէ անհուն իւր թե, մատշի ըմբիշ ընդդէմ հողմոց, ճախրէ, ծփայ
եւ փրփուր արեգական գողանայ զայն յաչաց մերոց, զնացեալ
իցէ տանիլ արդեօք մինչ ի յառաջ քո, Տէր, զիսիմ լուսթիւն կամ
վխորհրդական մեծարանս օդոյն որոց թագաւորէ:

Ով Ա(ստուա)ծ, հայեաց ի վերայ ծովուց, ակնարկիք ու-
շալրջոցն ուռուցանեն զծոց նիրհեալ ձայնատու Ռվիկանու, որ
իբրեւ սիրա պնդեալ ի սէր կամ ի ցնծութիւն ճեպէ զշարժումն
ներդաշնակաւոր ծփանացն. տակաւին յալիս իւր պահէ զնսւմ
կապուատակ երկնի զոր եթող գիշեր. եւ որպէս (իբրիւ ջնջուած)
զակոս դիւրին որ փիլ և ցնցի (դող ջնջուած) յարտօրայս ուր չար-
ժէ սիրկ (հասկ ջնջուած) զհասկ, այնաչս ծնանի ալիք ի միոջէ
ծածանմանէ; մանչէ գործէ զակոս ի կապուատակ զեռ անձայն
նիրհեալ մնդնդոց, եւ հոյումեալ զիրիւ երկարածեալ ընկլմի
յանդունդս (ընկլմի ջնջուած), հայեցուած կորուսանէ զայն պահ
մի, յո՞ զնայ արդեօք. գայ նա անդրէն ժայթքեալ յանդնդոց,
աւզդէ մոնչելով զիր գագաթն պղպջակեալ, եւ թուի իմն գորիւ
տունջեան ի թիկունս նորին փրփրադէպս, եւ յանցանելն ի քարշ

բերեալ (զա ջնջուած) խորտակէ զալիս, եւ ի նոցին ի մնացորդացն այտուցեալ ոստնու ի վերայ հիմուն իւրոյք հասակ յետոյ գողդոջեալ իրբեւ դղեակ լայնազուռ կամ իրբեւ զծխնելոյց կառաջարգեալս յիւրում ասպարիղի՝ եւ կործանի, եւ փոշի նորին ի տարափ լուսոյ հոլովեալ ցրուէ ի հետաստանս դրեկորս տունջեան:

Նաւուկ ձկնորսին տարածեալ դիւր թեւ ձայնարկու յոր հողմն առաւօտին գայ արդէն իսկ բարախնել, ոստնու ի վերայ տևեաց զոր լքանէ խարիսխ յօրինակ նժոյգի որ կւանէ զանձ ըղողայրացուցիչ իւր:

Եւ նաւ՝ մանուկ աստեղաց, փայլէ որպէս բլուր առ եղերք հորիզոնին, եւ ցայտէ զարդիս իսկ ի ցարձրագոյն տուագատոս իւր զապիտակութիւն այգուն եւ նախածին շող նորին:

Ասսինս առնէ Լէվիաթան ի վերայ խորագոյն հետոց իւրոց, եւ ի խաղոս իւր դարթմնիս ալեացն, ողջունեալ զկոհակս ընդ ծխաչունչ ոնզունսն ձգէ ուժգին ի յերկինս, անկման նոցին կալ ի զնին խառն ընդ ճաճանչ արեւուն:

Զուր օրօրէ եւ կայմն ցնցէ վլրան նաւաստեաց չնչէ (շշնջէ ջնջուած) օդ եւ երկին յալեացն զրօսնու ի բաշ. յամենայնի փըրփուր փայլուն զափունո ալեաց զառնագունից շըջանակէ ի ծոպ հրացայտ, համայն չնչէ, լրյու եւ ցնծութիւն, այս այն լուսաւոր առաքեալ անզրէն յԱստուծոյ, այս արշալոյս ի վերայ ծպուց:

Ո՛ Ասաւուած, հայեաց ի վերայ երկրի. զծփական քոլ սուրին սրբեալ ի միզէ ներկէ տժգոյն վերջալոյս, ի վերայ քայլից գիշերին այգ զետեղէ զստն իմ, եւ ստուեր լերանց հեռաւորաց մեկնի պարզեալ ըստ օրինակի ձուեեալ (ծածկեալ, ջնջուած) հանդերձի: Կապերտք նորին պատառատունք յուշալլջոցն ի թեւոյ ծուփս առնուն ի սաստ հողմոց ընդ արեւելս կարմրափայլ բորբքեալ ի ծիրանոյ եւ ի գոյն ներկեալք ծիածանի. եւ առկախին յանկարգս ի վրանս արեւու իրբեւ զգրօշակս այն ինչ յաւուրս հանդերձանաց բարձրացուցանէ նաւախումբ զգոյնս իւրոյ արքային:

Ընդ ծիածան ամպովք ճառագայթ գնայ խամբիլ ի վերայ աշտարակացն քաղաքաց, եւ ընդ ստուերաւ անտառաց հովանոցք պատսպարեալ եւ այս (տանիք, ջնջուած) տանիք՝ բնակութիւնք սպամեղութեան եւ խաղաղութեան (ի քազմարութեան լիրին սերմանմեղութեան ի տիւ եւ ի ստուեր, ջնջուած) հեռի ցոլացուցանեն դթամանելն ի տիւ եւ ի ստուեր, ջնջուած) հեռի ցոլացուցանեն դթամանելն ի տիւ եւ ի ստուեր:

Երկրագործն տայ պատասխանի ցլոյն՝ որ զնայն կոչէ, այգ տանի զնոսին յակոս սկսեալ, եւ երգելով առաջնորդէ ամունուցն լծելոց, եւ հովիտ (քննդայ, ջնջուած) թնդայ ի ձայն զգետնելոյ խռփոյն. ի շառաչին անուոյ չափէ զիւր քայլսն եւ զիւր երգ նոյնավերջ, եւ ի վերայ հետոցն զրօսնու ճնճղուկ ի հասկաքաղենուն, եւ կաղնի ընդ ձայն նորին թօթափէ զբալասան ակօսացն զոր եւեղ գիշեր:

Թռչուն երգէ, գառն մայէ, եւ մանուկ մնչէ յօր(օր)ոցին, եւ ձայն մարդկան խառնի ընդ ձայն հովմոց եւ ջրոց. սարսափի

ող, սարսի հասկ, միջատ բզվէ առ արեւ, եւ բարեպարիշտ պղինձ որ հնչէ, յուշ ածէ Աստուծոյ զայս նախկին հառաչ տունչեան. ամենայն կեայ, բոլորն փայլէ եւ համայն շարժի, արշալոյս ի յամպ եւ երկիր այլորէ զլուսաւորն կենաց եւ սիրոյ:

Այլ մինչդեռ, Աստուծած իմ, յաշս ուշալը ջոցդ թուի բանի որ ամենայն նոր իմն տիեզերաց, եւ արեգակն ինչ տատանեալ յանդունգ հեռաւորս, առ քեզ յարուցանէ զանուշանոտ բուրմունս առաւօտին, այլ արեւք թագուցեալք ի գիշերէ հեռաստան-Լայց զորս յարաժամ անդ ի բարձունս արձակես, զնան բերել սոկեփայլ իւրեանց մոլորակաց ի գատարկութեան զառաւօտու շինջս եւ յաւէտ զուարթունս: Այո՛, ժամն այն յորում գուգ պաշտիս, է ժամ քո յաւիտենական, այո՛, ամենայն վայրկեան երկնից նորոգէ զայն վասն քո, եւ այս առթիւ լուսաւորք ցանեալք ի ծոց գիշերաց չեղեն լուցեալք ի չնչոյդ եւ առաջնորդեալք անտի բայց երթալ, ո՞վ Տէր, շուրջ զբնակութեամբդ բերել միմեանց զգեղեցկագոյնն ժամուց, եւ օրհնել զքեզ յարշալոյս աւուրց, ասաս, ի բարձունս, անդադար, ի յաւիտեանս եւ միշտ:

Այո՛, անդուլ աշխարհ հեղձնու ի հուր նորոգ արեւու, երկինք են միշտ ի ցնծութիւն, մինչ լուսաւոր ինչ ունի զիւր արթնութիւն, եւ յամենայնի ուր խոնարհչ քոյին տես, արեգակն ինչ նորածին այգորէ զքեզ, եթերք երդ ինչ են անվախճան, եւ ամենայն ժամ ժամանակացն զոր գուտ տաս ծնանիլ, ո՞վ Աստուծած, չէ այլ ինչ եթէ ոչ մի արշալոյս, եւ յաւիտեանք՝ մի առաւօտ:

Արդ, ելէ՛ք, ատանեն չի՞ք հուսկ ուրեմն, եւ թուոցեալ հոլովեսչի՞ք, Հո՞ղմք, բո՞ց, թռչո՞ւնք, ալի՞ք, ճառագա՞յթ, շո՞գի՞ք, բուրմո՞ւնք եւ ձա՞յնք. երկի՞ր, չնչեալ զքո շունչ. մա՞րդ, ամբա՞րձ զոգի քո. ելէ՛ք, ծփացէ՛ք, հոլովեցարո՞ւք, կատարեցէ՛ք զորէնս ձեր:

Ելէ՛ք, թռերուք առ Ա(ստուա)ծ, ի բարձունս, յաւէտ բարձրագոյնս, ի հուր արեգական պայծառութիւն իւր զքեզ լուսաւորեաց, տարէք վերստին ի յերկինս զայդուն մեծարանս, ելէ՛ք, անդ ի բարձունս է նա, ելէ՛ք, ամենայն է նա:

Եւ զքեզ (դու, ջնջուած), ո՞ տիւ, որոյ ընթացք էասու սկիզբն յանուանէ նորին, տի՞ւ որ ունիս տալ զհամար Աստուծոյն որ թուեցն զքեզ, կոչէ զքեզ գիշեր ծնող քո, անդրէն յակն քո. և դու վախճանիս ի յաւիտեանս:

Չես դու այլ ինչ թէ ոչ մի քայլ ժամանակին, այլ Ա(ստուա)ծ քո չափէ զքեզ. մերձել ունիս դու ի բնութիւն արարչին. ոչ ի սնոտի ինչ ի զարդ ստեղծ զքեզ քողարկել (փակագիծի մէջ վրան՝ ծածկել) ի հուր քո զգիշեր հաստատութեանն, այլ ի տանիլ նմա (յերկնային, ջնջուած) ի յարկսն վերին զփառս եւ զառաքինութիւն ի վերայ թեսց ժամուց և զգովութիւն յամենայն ժամ:

Հրտ. Ա. Գ.